



ՌՅԺԹ. 1870 — ՔՍԱՆԵՐՈՐԴ ՌԻԹԵՐՈՐԴ ՏԱՐԻ. — ՕԳՈՍՏՈՍ

ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ԲԱՐՈՒՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ

(Տես էրես 193)

Պատգամատրոսրիւն :

Առաւօտեան հետ փառաւորութեան օր մը ծագեցաւ երկու եղբարց, որոնք երբ դեռ կը ննջէին մինչև կէսօր, անոնց վրայ ամեն տեղ կը խօսուէր, համալսարանին սենեկաց մէջ, դատաստանաբանաց, կրպակաց, պանդոկաց մէջ և ամենէն աւելի հրդեհ եղած տեղը: Հենրիկ և Մորից պառկելու ատեն շատ յոգնած ըլլալով մոռցեր էին մրտած երեսներն լուալու. և երբ արթնցան միատեղ իրարու երեսը տեսնալով ծիծաղներն կը շարժէր. իմացան ժամացուցէն՝ որ շատ ուշ մնացեր են, ուստի աճապարեցին լուացուելու ու հագուելու. և ետքը, թէպէտ ուշ, իրենց սովորական աղօթքն ըրին: Այս դեռ առաջին անգամն էր՝ որ դպրոց երթալու անագան մնացեր էին. և ահա նոյն ատեն դուռը դարնուելով համալսարանի վարժապետ մը ներս մտաւ. սիրով ողջունեցին զանիկայ. քիչ մը շփոթած կը տեսնուէին,

վասն զի նոյն օրը սենեակներն ուրիշ օրուան պէս մաքուր և կարգաւորեալ չէր: Սև մրտած զգեստներն ասղիս անդին անհոգաբար ձգեր էին աթոռներու վրայ, և անկողիններն ալ կը մատնէր թէ նոր քունէ ելեր են: Վարժապետը անոնց ցուցած այլայլութենէն ճանչնալով սրտերնուն մաքրութիւնը, և անոնց սենեակը շտկելու փոյթը տեսնալով՝ պատուիրեց որ ամեն բան իր տեղը թողուն և յետոյ ըսաւ.

— Անցած գիշեր ինչ որ գործեցիք՝ Աստուծոյ օգնութեամբն ըրիք. հիմա ձեր սենեակն ալ հարկաւ այս վիճակս պէտք էր որ ունենար. այդ ձեր ծխէ ու միէ սեցած զգեստները տեսնողին առջև փառքերնիդ կ'աւելնայ, որով երբք ամչնալու պատճառ մը չունիք: Համալսարանին գլխաւորները մեծ հաճութեամբ լսեցին ձեր նախանձելի աշխուժով գործած քաջութիւնը, որ կեանքերնիդ վտանգի մէջ դնելով ազատեցիք վայն տղայն բոցակէզ ըլլալէ. ահիկայ շատ մեծ բան է. և ասոր համար

վերաանասուչը յղեց զիս՝ որ իր կողմանէ ձեզի խնդակից ըլլամ:

Երկու եղբարք այսպիսի կարգէ դուրս խնդակցութեան մը յարմար պատասխան չկարենալով գտնալ՝ գետինը կը նշմարէին ամօթէն. սրտերնին կը ցնծար, և այն ցնծութիւնը արտասուօք աչքերնին կը թրջէր: Վարժապետը տեսնալով անոնց անմեղութիւնը՝ սիրտը հետերնին կը կապուէր, և յետ խոստանալու անոնց իր և պաշտօնակից վարժապետաց խնամքը՝ սրտանց բարև մը տալով մեկնեցաւ:

Կէսօրէն ետքը նաև ազատած տղուն ծնողքը տեսութեան եկան, և իրենց շնորհակալութիւնը կրկին ու կրկին մատուցանելով՝ կը խոստանային զայն սրբատերնուն մէջ անմուաց պահել: Քիչ աւտենէն, երբ արևը մտնալով մթութեան քօղը կը ծաւալէր, բոլոր ուսանողք միաբանած մեծաշուք հանդիսով, ջահերով և նուագարաններով կու գային՝ որ այս երկու եղբարց տանը մօտ ուրախալի երաժշտական տօնախմբութիւն մը կատարեն՝ ՚ի պատիւ անոնց քաջութեանը: Քաղքին օրագիրները այս հրդեհին լուրը տեսնելով՝ ՚ի տեղ կը հռչակէին. և վերջապէս հասաւ Ալպեան լեռանց մէջ բնակող իշխանին՝ հօրերնուն և ժողովրդապետին ականջն ալ: Այն ինչ ուրախութիւն էր բարեպաշտ հօր մը, ժողովրդապետին և էրհարտ հաւատարիմ ծառային: Կը մտածէին քաղաք երթալ տեսութեան, բայց ժողովրդապետը պատշաճ չտեսնեց, տղոց ուսմունքէ ետ չիմնալուն համար. ուստի որոշեցին որ նամակ գրեն: Բայց զեռ իրենք նամակ չիգրած՝ նամակ մը ընդունեցան համալսարանի տեսուչէն՝ որ երկայն կը պատմէր այն հրդեհին պատահարը և տղոց առ հասարակ ցուցած բարի օրինակը և ուսումնասիրութիւնը կը գովէր, միանգամայն ծանուցանելով անոնց ոսկի միտալ մրցանակի արժանանալը:

Իշխանը սաստիկ ուրախութենէն կու լար. իսկ էրհարտն ալ՝ սիրտը լեցուած ժամանակ՝ մտնալով իր ծառայ մը ըլլալը, կը կանչէր:

— Եթէ դու, տէր իշխան, մէկմը հիմա մայրաքաղաք չերթաս՝ յանցաւոր կը մնաս որդւոցդ առջև, որոնք գոնէ հայրական համբուրի արժանի գործ մը քրին. ես այնչափ կը փափաքիմ՝ զանոնք գրկելու՝ որչափ պատերազմի մէջ գիականց վրայ յաղթանակ կանգնելու:

— Ուրեմն ջարդ ընելու համար հետս կ'ուզես գալ, շատ աղէկ, ըսաւ իշխանը խնտալով անոր ծաղր շարժող խօսքերուն վրայ. գնա ուրեմն պատրաստէ արկղս որ երթանք:

Իսկոյն գնաց ծառայն տիրոջը խնդիրը կատարելու. բայց նոյն միջոցը ժողովրդապետը ներս մտնալով իշխանին մօտեցաւ և ըսաւ անոր.

— Ինչպէս որ հիմա կարդացիր համալսարանի գլխաւորին գրածը՝ թէ որդիքդ սնափառութիւնը կ'արհամարհեն և նաև գովեստ լսելու ժամանակ ամբշկոտութիւն մը երեսնուն վրայ կը նըշմարուի. այս բաներէս յայտնի կ'երևայ՝ թէ սրտերնուն մէջ աղէկ հաստատեր են այն սկզբունքը՝ թէ պէտք չէ պարծանաց կամ մարդկային գովասանաց համար գործ մը ընել, այլ պարզ Աստուծոյ սիրոյն համար նեղութեան մէջ տառապելոյն օգնութեան հասնիլ: Ուրեմն խոհեմութիւնը կը պահանջէ՝ որ մենք հոս տեղիքնիս հանգիստ կենանք. վասն զի եթէ հիմա մէկէն մայրաքաղաք երթալու ըլլանք՝ բոլոր զմեզ տեսնողք կը կարծեն թէ սնափառութեան համար գնացեր ենք. խնդրեմ, յարգոյ իշխան, հետեւ այս տուած խորհրդոյս, և յիշրաւի ամենէն լաւն այս է:

Իշխանը, թէ և ակամայ, հետեւեցաւ ժողովրդապետին, չուզելով անոր խալացի կարծեացը ընդդիմանալ: Բայց չկարենալով երկար միջոց ծածկել իր հայրական ներքին զգացմունքը՝ գնաց զրասեղանին քով և որդւոցը սրտաշարժ նամակ մը գրեց, որով իր երջանիկ հայր ըլլալը կ'իմացընէր, և նամակ մըն ալ համալսարանի գլխաւորին. ժողովրդապետն ալ նմանապէս տուն գնաց որ ինքն ալ նամակ մը գրէ:

Էրհարտ տեսնալով որ ժողովրդապե-

տին մէջ մտնալովը իր փափաքած յոյսն ընդունայն եղաւ, քթին տակէն մումուալով թողուց իշխանը ու սանդուղէն վար վազելով՝ վայրագաւթին մէջ բարկութենէն կացինը ձեռքն առած սաստկաբար սկըսաւ փայտ կոտորել: իշխանը նամակ գրելու ատեն անոր հանած աղմուկէն շփոթած՝ գնաց պատուհանին քով և ստիպեցաւ լաւ մը անոր վրայ խնտալու, տեսնալով ծեր զինուորը որ թշնամույ դէմ կուռելու պէս կը շարժէր կացինը. մէկէն խմացաւ անոր բարկանալուն պատճառը՝ զիտնալով որ մեծ սէր ունի իր որդւոցը վրայ, ուստի պատուհանը բանալով կը ձայնէր. էրհարտ:

— Հրամէ, տէր իշխան, կը պատասխանէր ծառայն, կացինը զինուորական ոճով կուշտը բռնած և երեսը դէպ 'ի պատուհան դարձուցած:

— Ի՞նչ է այդ զարհուրելի աղմուկը՝ որ կը հանես հոն:

— Անոր համար որ որոշակի տուած հրամանդ ետ առնելով իմ բարկութիւնս շարժեցիր, զոր այս կոճղիս վրայ կը թափեմ:

— Բայց կարծեմ որ տղոցմէս այդպէս վրէժդ հանել չէիր ուզեր:

— Անոնց հետ կատակ ընելով միայն վրէժ պիտի առնուի, և սրտիս խնդութիւնը չկարենալով չափաւորել՝ ձեռքերնին պիտի սեղմէի, զիրկընդխառն համբուրէի. այս էր իմ միակ յոյսս, իսկ արդ որովհետև խոստմունքդ բոլոր շուր դարձաւ, տէր իշխան, փայտը պէտք է տոկայ ու համբերէ:

— Այո՛, զիս ալ նոյն մտածութիւնը կը տանջէ, ըսաւ իշխանը ժպտելով. և սրպէս զի պատճառ մը չունենաս ըսելու ինձի թէ խոստմունքդ չիպահանջիր, հիմա հարկ է որ ես ալ զայն կատարելու հնարք մը գտնամ:

Էրհարտ այս լսելով կացինը ձեռքէն վար նետեց, սրտին ցնծութենէն երեսին վրայ կարմրութիւն մը փայլեցաւ և քայլերը յառաջելով այսպէս ըսաւ.

— Տէր իմ, շատ լաւ կը մտածես, 'ի գործ զիր մտածածդ:

— Ես ժողովրդապետին տուած խոստմունքս պահելով հոս կը մնամ, ըսաւ իշխանը ընտանեբար, բայց դու միակ իբրև թղթատար ձի հեծած գնա մայրաքաղաք. ուստի շուտ կարգի զիր ճամբու պարկդ, ժամէ մը պատրաստ կը գտուին նամակները:

Էրհարտ ուրախութենէն կը ցատքէր, և իբրև յաղթական մը, « Ո՛հ, այս ի՞նչ երջանկութիւն » գոչելով՝ ախոռ կը վազէր իր Հանց անուամբ ձին պատրաստելու: Քանի մը ժամէն, վասն զի ժողովրդապետին նամակին ալ հարկ եղաւ սպասել, նստելով էրհարտ իր Հանցին վրայ ճամբայ ելաւ:

Հենրիկ և Մորից նոյն օրերը ընդունելու էին ոսկի միցանակի միտալներ, և չէին զիտեր թէ հայրենիքէն մարդ պիտոր գայ տեսութեան. մտքերնէն իսկ չէր անցներ՝ որ այնչափ հեռու առանձնացած լերանց մէջ պիտի լսուի այն հրդեհին մէջ հանդիպած արկածին լուրը. որով յանկարծակիի եկան նոյն օրը՝ երբ էրհարտ սիգալով տուն մտաւ:

— Հանցիս վրայ նստելով եկայ և ճամբան պատմեցի իրեն, ըսաւ խնտալով զուարթամիտ ծերը, թէ իմ պատուական ուսանող պարոններս ինչ աղէկ անուն հաներ են անձնանուէր քաջութեամբ մը:

— Ի՞նչ, ուրեմն դո՛ւք ալ լսեր էք:

— Մեր գեղին մէջ ամեն բան կը լսուի, ըսաւ ծառայն Մորիցին խօսքը կտրելով. ինչ, կը կարծէք թէ լերանց մէջ ընկղմած գեղի մը մէջ օրագիր չէ՞ր կարդար. հոն ամեն լուր կը հասնի, նաև դեռ այն ալ ծածուկ չէ մեզմէ՝ ինչ որ Չինացիք իրենց պատուարաց որմերուն մէջ կը գործեն: Ասկէ զատ նամակ մըն ալ ստացաւ հայրերնիդ՝ որ լիաբերան կը գովէր զձեզ: Որուն համար ինքը և ժողովրդապետը սաստիկ ուրախացած մէկմէկ նամակ գրեցին ձեզի, որոնք հոս պարկիս մէջ են, ըսաւ էրհարտ, որ մինչև հիմա բռնի ծանրութիւն մը կը ցուցնէր վրան. բայց երբ տղայք իրենց նամակները կարդացին և այն լուրերէն վառուած իրարու զիրկը

կնալով պագտուեցան, էրհարտ « կեցիք, ես ալ մասնակից եմ ձեր ուրախութեանը » կանչելով մտաւ երկուքին մէջ և զանոնք իր թևերուն մէջ առաւ :

Երբ երկու եղբարք ուրախ զուարթ ծառային ձեռքերը կը թօթվէին, ահա Օսքար և Ալպերտ իշխանազունքը ներս մտան : Էրհարտ՝ որ դրացի իշխանին որդուցը դէմ չէր, այլ միայն անոնց տան վարժապետը չէր սիրեր, հիմա առանց անոնցմէ ակնածելու՝ հետերնին կը տեսնուէր և զիւզէն բերած քաղցր լուրերը կը շարունակէր : Յանկարծ կեցաւ մէկ մըն ալ և ձեռքը ճակտին զարնելով ըսաւ . « Ո՛հ, ես ի՞նչ բթամիտ եզն եմ », և իսկոյն նստած տեղէն վեր ցատքելով, ձեռքն առաւ իր կաշիէ պարկը, և միջէն երկու խոշոր դրամի ծրարներ հանելով դրաւ սեղանին վրայ : Երկու եղբարք այս հօրերնուն պարգևած ընծային վրայ անտարբեր աչօք նայելէն ետքը, ըսաւ Հենրիկ .

— Էրհարտ, կրնաս զանոնք նորէն պարկիդ մէջ դնել . միայն թէ մեր սրբտանց շնորհակալութիւնը հօրերնուս տանելու մի մոռնար . վասն զի ասկէ զատ դեռ բաւական դրամ ունինք :

Կը զարմանար ծառայն անոնց խնայողութեան վրայ և քաղցր ծիծաղով մը կ'ըսէր . Առէք զայն և ունեցած զրամներնուդ վրայ աւելցուցէք :

Սակայն Հենրիկ չիհամոզուելով երբ ձեռքը տարաւ՝ որ նորէն նոյն պարկին մէջ դնէ զանոնք, Օսքար պարոնը ծածուկ աչք ըրաւ անոր՝ որ դայ առանձին իրեն հետ միւս սենեակը խօսակցելու :

Երբոր առանձնացան երկուքը, ըսաւ Օսքար Հենրիկին . Սիրելի բարեկամ, այն մենամարտութիւնն՝ զոր որոշեր էի թշնամոյս հետ ընելու, դու միջերնիս հաշտութիւն ձգելով խափանեցիր . հիմա քեզի շնորհակալ ըլլալու պարտական չեմ, զի ես նոյն տեսակ բան չափէ դուրս կը սիրեմ, բայց այնու հանդերձ դեռ ինծի հետ ունեցած ճշմարիտ բարեկամութիւնդ կը ճանչնամ . սակայն հիմա՝ ի հարկէ ստիպեալ կ'ա-

ղաչեմ քեզի որ ինծի նպաստ մը ընես :

— Զուրցէ համարձակ, ըսաւ Հենրիկ, ինչով կրնամ քեզի նպաստել :

— Խնդրեմ տուր այն դրամը ինծի՝ զոր ետ խաւրել կ'ուզէիր . քանի մը շաբաթէ ետքը երախտապարտ սրտով նորէն քեզի կը դարձնեմ զայն :

Հենրիկ տրտմագին նայելով իր մանկութեան ատեն խաղակից բարեկամին վրայ, կ'ըսէր .

— Դրամը սիրով կու տամ քեզի, բայց միայն կ'աղաչեմ՝ որ դու ալ իմ ըրած դոյզն ծառայութեանս փոխարէն՝ հետս անկեղծ ըլլաս . ուրեմն ըսէ, ի՞նչ պիտի ընես այս դրամը . զի հօրդ առատածեռութիւնը գիտնալով՝ ապահով եմ որ ամեն ամիս սրբնթաց կառօք քու հարկաւոր ծախքէդ շատ աւելի դրամ կը խաւրէ . ըսէ, արդեօք կը մըսխտես դու զայն :

— Յիրաւի, հայրս բաւականապէս դրամ կը խաւրէ, բայց այն հազիւ ինծի կ'օգտէ . վասն զի ծառաներու, նժոյգներ դարմանելու և մանաւանդ անիծեալ խաղի կ'երթայ . ես առանց խաղալու չեմ կրնար հանգստանալ, և ասոր մէջ ալ գրեթէ միշտ դժբախտ եմ . ահա ասոնք այնպէս կը փչեն դրամը քսակէս դուրս՝ ինչպէս քամին ծառին չոր տերեւները : Շատ անգամ նեղութեան մէջ կնալով ժամանակէ դուրս նամակով հօրէս դրամ ընդուներ էի մինչև հիմա . բայց հայրս յանկարծ այսօր փոխանակ դրամի յանդիմանութիւն մը գրեր է . նա որ առաջ միշտ պարծանքով կը պատմէր մեզի՝ թէ իր համալսարան քալած ժամանակը ինչպէս կը մնիսէ եղեր, հիմա բռնաւորի մը պէս դրամի տեղ շատ մը խրատներ կու տայ . ես ալ իրեն լաւ պատասխան մը գրեցի, գիտեմ որ զայն շուտով չիմուսնայ պիտի ծերը :

— Ի՞նչ կ'ընէք դուք հոն ծածուկ, կանչեց Մորից դիմացի սենեկէն :

— Այնպիսի բան մը զոր չենք ուզեր ուրիշները գիտնան, ըսաւ Օսքար բարձրաձայն ծիծաղելով և զնաց անոնց մօտ :

Հենրիկ այլայլած մեծ սրտցաւու թեամբ ներսէն դուրս եկաւ: Անոր այս պէս շուտ տխրիլը տեսնալով՝ հարցուց էրհարտ. « Ի՞նչ ունիս »: « Քիչ մը տկար եմ » պատասխանելով Հենրիկ՝ նորէն նոյն սենեակը գնաց:

Թէպէտ Օսքար լաւ գիտէր անոր սրտցաւութեան պատճառը, սակայն վարպետութեամբ խօսքը դարձընելով կ'ըսէր. Անոր տրտմութեան պատճառը անիծեալ սիկարն է: Աղէկ սիկարը սակաւագիւտ է. և ես՝ որ սաստիկ ծխախոտ քաշող եմ, դեռ երկու օր առաջ այնպէս գէշ եղայ սիկարէ՝ որ կը կարծէի՝ թէ մահուան դուռը հասած ըլլամ:

Հենրիկ՝ որ սենեկին մէջ վեր վար կը ճեմէր, լսելով Օսքարին ցուցած ստապատիր խորամանկութիւնը, գլուխը շարժելով ցաւագին կը հառաչէր, և սիրտը լեցուած ինքն իրեն կ'ըսէր.

— Այս ամենը այն երկուքին առած գէշ դաստիարակութեան արգասիքն են. այն հօրերնէն սորված մխողութիւնը հոս ալ կ'ուղեն շարունակել առանց ապագայն մտածելու: Ո՛հ, ինչպէս դժբաղդ է եղեր սոյն ընտանիքը:

Այս խօսքէս ետքը կիրթ երիտասարդը սիրտը հանդարտելով գնաց ընկերութեան հետ խառնուելու:

— Պէտք է մէկմը Հանցիս այցելութիւն ընեմ, յետոյ քիչ մըն ալ քաղաքը տեսնամ, ըսելով գնաց էրհարտ, խոստումն տալով որ շուտ կը դառնայ:

Էրհարտին երթալէն վերջը ըսաւ Օսքար Հենրիկին. « Բեր հիմա դրամը համբեմք ». և նոյն ատեն առանց ակնածութեան կը ծանուցանէր զայն Մորիցին ալ՝ որուն վրայ առանձին անոր եղբորը հետ խօսեր էր: Երբ բացաւ Հենրիկ դրամի ծրարները սեղանին վրայ, իսկոյն արծաթները շառաչելով վար թափեցան, որ էր հինգ հարիւր ֆրանգ: Օսքար մեծ խնդութեամբ քաղեց ամբողջ դրամը և իր քսակին մէջ դրաւ, և թուղթ զրիչ խնդրեց՝ որ հաւատարմութեան մուրհակ մը գրէ. բայց Հենրիկ յանձն չառաւ, միայն աղաչելով որ

տուած դրամը աղէկ գործածէ առանց մխելու:

— Շատ կը զարմանամ խօսածիդ վրայ, պատասխանեց Օսքար ծիծաղելով. ես այս դրամը շատ ատենէ՛ ՚ի վեր գործածեր եմ, և հիմա պարտական եմ դրամափոխ հրէի մը՝ որ ութ օր է անընդհատ վրաս կը հասնի ու շահողն հանդերձ կը պահանջէ. արդ թող գայ առնու իր դրամը և հետը կծու յանդիմանութիւն մըն ալ՝ որ իր կենացը մէջ չիմոռնայ:

Հենրիկ նոյն միջոցը սկսաւ աղաչել թեթեամիտ բարեկամներուն՝ որ գոնէ անկէ ետքը փոյթ տանին իրենց աստիճանին յարմար ապրելու, ուսման դատելու և ոչ թէ անմիտ զուարճութեանց. բայց մասնաւորապէս աղաչեց որ դրամով խաղ խաղալէ զգուշանան, որ անթիւ մարդիկ թշուառ ըրեր է աշխարհիս վրայ:

Օսքար ծիծաղելով Հենրիկին խօսքերուն վրայ կ'ըսէր. « Տուած դրամիդ համար շնորհակալ կ'ըլլամ քեզի, խոստանալով տասնուչորս աւուր մէջ նորէն զայն դարձընելու, բայց քու լաւ կարծած խրատներդ քեզի պահէ, զի ես բնաւ անոնց կարօտ չեմ »: Այս ըսելով տմարդի երիտասարդն ոտք ելաւ և երկու եղբարց մնաս բարով մը տալով Ալպերտին թեք մտաւ, և երկուքը միատեղ ելան գնացին:

Անոնց երթալէն վերջը Հենրիկ ըսաւ ցաւակցաբար. « Եթէ Աստուած հրաշք մը չընէ՝ այն երկուքը կորսուած են »: Մորից եղբորը ըսածին հաւանելով կ'ըսէր. « Ըստ իմ կարծեացս շատ գէշ բան եղաւ մէկ այդպիսի թեթեամիտ մարդու մը ձեռքն այնչափ դրամ առանդելը »:

— Ա՛խ, իմ կարծիքս ալ այն է, կ'ըսէր Հենրիկ, բայց ի՞նչ ընեմ, այդ խընդիրը զլանալը աղէկ չէր ըլլար:

Երկու եղբարք տրտում տխուր նոյն օրը անցուցին. երեկոյեան մութին երբ տուն դարձաւ էրհարտ՝ պատմեց անոնց թէ իր Հանցը շատ լաւ էր, և թէ գացեր տեսեր էր այրած տունը, և այցելութիւն ըրեր էր այն քաղաքացւոյն

ալ՝ որուն տղայն իր սիրելի տեարքն ազատեր էին. անով քիչ մը անոնց տրրտմութիւնը փարատեցաւ: Էրհարտ երկրորդ օրը ճամբայ ելաւ տալով հրաժեշտը իր սիրելեացը Հենրիկի ու Մորիցի՝ որոնք քիչ մը տեղ զինքը յուզարկեցին: Պարկին մէջ զրեր էր տղոց և ազնիւ քաղաքացւոյն զրաժ նամակներն և մրցանակի միտալները, զորոնք տուն կը խաւրէին խնդրելով հօրերնէն որ արկղին մէջ պահէ: Ի սկզբան էրհարտին սիրտը ուրախութենէ կը խայտար, և համալսարանի գլխաւորին հետ ալ խօսած ըլլալով՝ ճամբան ստէպ անոր զուրցածները մտքէն կ'անցընէր ծեր զինուորը՝ որ չիմոռնայ. բայց յետոյ յանկարծ տխուր ստուեր մը պատեց սրտին զուարթ պարտէզը, վասն զի լաւ իմացեր էր որ երկու եղբարց սրտին մէջ ցաւ մը կար՝ զոր իրմէ կը ծածկէին. որով հիմա ինքն իր վրայ կը նեղանար, որ դատարկ խօսակցութեամբ անցուցեր էր ժամանակը առանց այնպիսի կարևոր բանի մը փոյթ տանելու. և որչափ աւելի զուարթ էր մայրաքաղաք երթալու ատեն, այնչափ հիմա տխուր էր խաղաղաւէտ լերանց միջէն գեղ դառնալուն:

Կը շարունակուի:

Բարոյակասն և քաղաքակասն տևուեւտըքիշն:

(Տես երես 205)

ՈՒԹԵՐՈՐԴ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ

Հարստոքիշն ոչ աղքատոքիշն: Հարստոքիշնը ի՛նչպէս ստանալու ոչ պահպանելու է. ի՛նչպէս աղքատաց հաւնար շահաւոր է հարստոքիշնը:

Միւրըպոյի մէջ այն կիրակի օրը՝ յորում դարձեալ պիտի խմբուէին ՚ի ժողով, առ հասարակ ամենքը ծանր մտատանջութեան մէջ էին ու ոչ ոք ժողովուիլը կը մտածէր. տնական այցելու-

թիւններ կ'ըլլային աւանին մէջ ցորենին աւարառուները գտնելու համար. և այն եօթնեկին մէջ շատ աշխատութիւն հարկ եղաւ ընել թեթև յանցանք ունեցողներն ազատելու համար. Տիւրքէ եռանդեամբ այս բանիս հետամուտ էր:

Առջի օրերուն յուզմունքէն վերջապէս ոգիք քիչ մը հանդարտեցան, և Տիւրքէի ունկնդիրները պէտք զգացին անոր խօսքը լսելու, և շատերը սրտանց կը ցաւէին այն խրատներուն դէմ ընելուն համար: Ուստի երրորդ կիրակին ամենայն ոք իւր սովորական տեղը բռներ էր. մէկ բազմոց մը միայն պարապ էր, որ էր վիճակէնտ Տոռնէիներ:

Այս առաջին հաւաքմունքն ՚ի սկըզբան տխուր երևոյթ մ'ունեցաւ. վառվռուն խօսակցութեանց տեղ Տիւրքէի դալստեանն սպասած ժամանակնին ինչպէս ուրիշ անգամներ դահլիճը հնչեցընելու տեղ, միայն քանի մը դաշն ձայնով ըսուած միջակտուր բառերու ընդհատեալ լռութիւն մը տիրեր էր: Ունկընդրաց մէկ մասին երեսը եթէ մէկը նայէր՝ կը նմանցընէր տղայոց խմբի մը որք յանցանք մ'ընելնէն ետքը իրենց սիրելի և միանգամայն խիստ վարպետին առաջին նայուածքին կը սպասեն: Ներկայ պարագայիս մէջ Տիւրքէ նորա նոր պատճառներ տուեր էր աւելի ևս աւանին բնակչաց սիրելի ըլլալու, գործունէութեամբն անոնցմէ շատին օգնելով: Ուրախութեամբ և երախտաղիտութեան յայտնի նշաններով ընդունեցան զինքը դահլիճ մտած ժամանակ. Տիւրքէի սիրտը շարժեցաւ ու ասանկ սկըսաւ ըսել.

— Բարեկամըք իմ, մեր վերջին համախմբութենէն ետքը շատ ցաւալի օրեր անցան. Աստուծոյ ձեռքը ծանրացաւ վրանիս. բայց մենք մեր սխալանօքը կրած նեղութիւններնուս պատճառ տուինք: Կը քօղարկեմ անցեալ պատահարաց սոսկալի դէպքերը, չեմ ուզեր կրած ցաւերնիդ մտքերնուդ մէջ նորոգել. և սակայն կ'ուզեմ այնպէս համարել թէ ոչ ոք Միւրըպոյի բնակիչներէն